

ՊԱՏՄԱԿԱՆ

ԶԻԹԵՆԵԱԾ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ ԱՇԱԿԵՐՏԱՐԱՎՆ
ԵՒ ԲԼՐԻ ԵՄԵՐԱՅԵՆԵՐԸ, ԵՒ
ՀԱՅԻԱԿԱՆ ՎԱԼԵՐԸ

(Տար. ՄԻԱՆԻ 4-5 Թիւնն և վերջ)

Գ.

4. Զիթենեաց լերան վրայ կայլին հայկական վաներ.—

Հայ Մատենագրութիւնը Ա. Տեղեաց թէ՛ հայկական վանքերու թէ՛ սոտար վանքերու մէջ ապրոց հայ միաբանութեանց նկատմամբ գդրախտաբար բառ մը անդամ չէ արձանագրած հակառակ որ նախնական զորերէ սկսեալ, մեր բնիկ աշխարհէն ուխտաւարական կարաւաններ շարունակ այցելած են Երուսաղէմ, յուխտ և երկրագուռթիւն Քրիստոնի Տեօրինական Ա. Տեղեաց: Հայոց Անաստան Վրդ ք. միայն, ինչպէս յիշած ենք այլուր, զրի առած է ցուցակ մը Երուսաղէմի հայ վանօրեից մասին: Ան թէկ զերծ չէ քննագատութիւնէ և ձեռնմիտութիւններէ, ինչ որ ալ ըլլայ սակայն, այդ ցուցակը հայեցի կարեւոր յիշատակարան մըն է, որուն համաձայն, Զիթենեաց Լերան վրայ, բաւական թուով վանքեր կը յիշուին. բայց ցաւալի է ըսել որ նոյն յիշուած վանքերը, զո՞նէ առ այժմ, չէ կարելի վաւերագիրներով ճշշգել. միայն անոնցմէ երեքը, ըստ կուրեւոյն, պիտի կընանք նկարագրել հընախոսութեան և պատմութեան հայթայթած տուիքներուն համաձայն: Այդ երեք վանքերն են, 1. Ա. Յովհաննէս Կարապետի վանքը, 2. Մատալմիքը, 3. կանանց յատուկ Ս. Աւեման վանքը:

1. — Ա. Յովհաննէս Կարապետի վանքը.

Երբ Դրդ. գարուն Աշակերտարանի և Բլրի երկու մայր եկեղեցիները սկսան չինուիլ, բարերար իշխաններու և մեծահաւատ Տիկիններու օժանդակութեամբ, եւ

Զիթենեաց Լերան միայնակեացներու ջերմեանդութեամբն, նոյն եկեղեցեաց շուրջը շինուացան մոսնաւոր վանքեր և եկեղեցիներ. այդ մասին անհերքելի առացոյցներ են հնախօսական այն թանկարժէք բեկորները՝ որ երեւան եկած են վերջին տարիներու պեղումներէն: Հայք՝ Բլրի եկեղեցոյն արեւելեան կողմը, ունեցած են վանք մը Ա. Յովհաննէս Կարապետի անուամբ: Աւաստան Վրդ. գուցակին մէջ, հնաւեւու կերպով կը յիշուի ան. «Պանտայ վանքը, որ Առուր Կարապետին է, որ յարեւելից կողմանէ Զիթենեաց լերինն կայ. Պանոն ոմն ճգնաւոր յԱղուանից եղեալ նախաչինող, և այժմ Գետրոս Աղուան քահանայ ունի», (ՊՏԲ. Աղուանից Աշխարհի էջ 227).

Նկատի առնելով այս երկու յիշատակարանները, համոզում կը գոյացնենք թէ Զիթենեաց լերան այս վանքին Աղուանը նախապէս տիրացած էին. յանուն իրենց Տ. Պանի կաթողիկոսին՝ որ մեր Ա. Գրիգոր Լուսաւորչի թուան Գրիգորիսէ սկսեալ, Աղուանից կաթողիկոսներուն վիշերոգն է Կաղանկարայտուացոյն վերի յիշտակարանին համաձայն (Անդ. էջ 274): Յետոյ Աղուան ճգնաւոր մը, Պանոն անուամբ, կը վերաշնէ նոյն վանքը. բայց ամէն պարագայի տակ, հայ արքունիքի ծախքով կը շինուի, յանուն Ա. Կաթուղիկէին Վազարշապատու, ինչպէս կը յարէ Անաստան Վրդ. Ասկայն Դրդ. զարու յիշատակարան մը, Զիթենեաց լերան հայկական այս վանքին մազումը տարբեր կերպով կ'աւանդէ մեզ: Պալլատիս կը զրէ թէ (Hist. Laus Ch. XI.IV), «Յուլիանոս Աւրացողէն յիտոյ, Ինսովկենատիս քահանան Սուրբ Լեռան վրայ շինեց (385) մատուռ մը, ուր կը պահէր Սերաստիոյ հեթանոսոներուն վանտալութենէն զերծ մնացած Սուրբ Յովհաննու Կարապետի մասունքները»: Պալլատիս մէկ տարի ապրած էր Զիթենեաց լերան վրայ (412-13), հւատեւարար իր ականատեսի վկայութիւնը արժեքաւոր կը նըկատուի: Այս մատրան նաւակարագքը կը

կառարուէք Սեպտ. 29ին, Վրացերէն Սառցիմական հնագոյն ծխարանի համաձայն։ Տե՛ս R. B. 1924, էջ 611-623)։ Արդէն ուր կար սուրբի մը մասունքը կամ տապանը, հովու եկեղեցի կամ վանք չինել ի հնութեանոնական սովորութիւն մըն էր։ Եկեղեցի տարագայից բերումով, արդէն հիմնարկուած վանքի մը միանարար կը տիրանալ Հայք և Աղուանք, և յանուն Վազարշապտակ Ս. Կաթոլիկէին արքունական ճախութեամբ կը զարդարեն նոյն վանքը։ Պարսկական և արաբական տիրապետութեանց լըջանին, այս վանքը անտարակոյն ենթարկուած է Զիթենեաց լերուն միւս վանքերու ճակատագրին։ Սակայն նոյն վանքը Թրդ. զարու սկիզբները, վերանորոշուած կը գտնենք։ Նոյն միջոցին Մեծն կարուսի և Պատմատի խալիքային միշտ համաձայնութիւն մը կնքուած էր, որով Մեծն կարուս։ Ս. Քաջաքին թեւարկութիւնը ստանձնելով՝ տաստածեն գումարանքով վերացնել կուտար վանքերն ու եւ կաղեցիները ու կը հոգար վանականները, զրկուած էր մասնաւոր պաշտօնեաց մը յեւրուստէմ, և անոր միջոցաւ նպաստի զրարան կը բաշխէր վանականաց։ Նոյն պաշտօնին զրի առած Ս. Տեղեաց ու կրօնաւորաց վիճակագրական ցացակը ամովոփուած է յիշատակարանի մը մէջ, որ կը կոչուի *Commemoratorium de Casis Dei*։ Արդ այս յիշատակարանին համաձայն, կը հասկցուի որ Բլրի եկեղեցւոյն վանականաց շարքին մէջ կը յիշուին նաև Հայեր։ Նոյն ցուցակին մէջ մասնաւորապէս կը յիշատակուի Հայոց Ս. Յովհաննոյ Կարապէի վանիր, ուր կը թմակին վից հայ կրօնաւուներ։ Անոնք անցելոյն բարզուած վիճակի մը բեկորներն էին, որ անտարակոյս արեւելքէն եկող յարձակողներուն խժդուաթիւնէն ազատուած։ Կը փափաքէին դարձեալ պայծառացնէ Ս. Կարապէտի վանքը, նորոգելով աւերեալ մասերը։ Օտար յիշատակարանի մը այս անհերքելի վկայութիւնը՝ Հայոց Ս. Յովհ. Կարապէտի վանքին զոյսութեան մէծ ապացոյց մըն է։ Հաւանական կ'երեւի որ՝ նոյն վանքը մինչեւ ԺԲրդ. զար կանգուն մնացած է, և ի վերջոյ Սալահէտինի յարձակումներէն զարձեալ քանդուած ու փլատակներն ալ երկար դարեր հողի տակ ծածկուած են։

Ժիրդ. զարու կիսուն էր որ Զիթենեաց Լերան Հայոց Ս. Յովհաննու Կարապէտի վանքին նախակին պայծառութեան չքնարզ յիշատակարանները հողերու տակէն դուրս կուսային հիացումի ենթարկելով բոլոր տեսնողները։ հայկական չորս արձանագրութիւններով գեղակերտ խճանկարներ (ոտականութիւնը) երբեմն կը զարդարէին Ս. Կարապէտի վանքին յատակը։ Այս յիշատակարանները կ'ապացուցանեն թէ՝ որպիսի պայծառութեան մը հասած էր նոյն վանքը։ 1868էն սկսեալ, քանիցա հրատարակուած ու լուսանկարուած են այս արձանագրութիւնըն, խճանկարներն զանազան զիրքերու և լուսպաց մէջ, անցեալ տարի ալ, Գնր. Տ. Մեհրան Ս. Եպս. Նշանեան՝ Երանակաց պատկուի դրան մօտի հայկական խճանկարի մէկ մանրանկարը։ հրատարակելուն առմիւ, Զիթենեաց Լերան հայ արձանագրութիւններն ալ ամֆոփած էր, (Տարիցոյց թէսպիկի, 1927, էջ 369-40)։ Յօդուածին տմբողջութեան համար, Ս. Յովհ. Կարապէտի վանքին նոյն արձանագրութիւններն քաղելով նոյնէն կը դնենք հու։

1. — Ամբարեխաւս ունելով

առ Աստուած զուրբ ե

սոյի եւ զիրանելի

հարսս և Վազան ա

րարի վասն թողու

թեան մեղաց զի

շատակարանս զայսու։

2. «Այս զիր երանելոյ Շուշանկա

մաւրն Արգաւանայ Հռոփ ժը»։

3. «Վասն ազաւթից և փր

կութեան թեւայ Ա.

բասու և Մուրկան»։

4. «Այս յիշատակա

րան Ծն Յակովրայ

որ եղեւ ի ձեռն խնդրելոյ»։

Այս արձանագրութիւններէն զատ,

նոյն առջը զոնուած են 16 զամբարաններ

որոնցմէ երեքը անազարտ մնացած են և

լուրաքանչւրին մը տալով՝ նոյն արձանագրու

թեանց մէջ յիշուած քանի մը անձերու

ինքնութիւնը ձշգել, որքան որ կարելի է։

Կը փափաքինք վերեւ յիշուած մոզա-

յիքներու ծագման մասին պատմական տես-

զեկութիւն մը տալով՝ նոյն արձանագրու

թեանց մէջ յիշուած քանի մը անձերու

ինքնութիւնը ձշգել, որքան որ կարելի է։

Այս հնութիւններով շատ զբաղած է յայ-
տնի հնախօս Glermont-Canneau (Archaeo-
logical Researches in Palestine, 1873-
74, էջ 329-337), ուր յիշեալը շատ մը հն-
թագրութիւններէ յիտոյ, կը կարծէ թէ թիւ
2 արձանագրութիւնը և մոզայիքը միաժա-
մանակ չեն շինուած, քանի որ նոյն մո-
զայիքին արձանագրութիւնը առանձին մաս
մը կը կազմէ և չի յարմարիր մոզայիքի
ամբողջութեան շինուածքին և զոյներուն.
Թիւ 1 և 2 մոզայիքներուն շինութիւնը
ժամանակակից կը համարի, զատելով եր-
կուքին ալ կերտուածքին և նկարագրու-
թեան նոյնութենէն, իսկ թիւ 3 և 4 մո-
զայիքները կը նկատէ յիտին տարիներու
շինուածք: Պէտք է զիտնալ թէ Քրիստո-
նութենէ շատ յառաջ, մոզայիքի զոր-
ածութիւնը տեսակ մը զարգարանքի ձեւ
մըն էր, սակայն անոր զիտութիւնը տա-
կաւին նոր է: Զարդարանքի այդ եղանա-
կը, ինչպէս կը տեսնուի, մարդիկ աւելի կը
նախընտրէին քան որմաննկարներն և մո-
զայիքները որ շատ չէին կրնար տոկուլ,
մինչ մոզայիքը զարերով հոգին տուկ կը բ-
ռնար մնալ, առանց աւրուելու: Աև, կար-
միր և սպիտակ զոյներով մոզայիքները եր-
բեմն կը զարդարէին Հոռմայեցոց պար-
աէզները. իսկ բոզմազունանները կ'երե-
նային Պոլոմէի և Ավրիլէի կողմերը: Քրիս-
տոնէական մոզայիքներու վրայ զազափար
մը կազմելու համար պէտք է այցելել Մա-
վինա, Հոռոմ և Թեսազոնիկէ: Քրիստոն-
եայք փոխ տանելով հեթանոսական մո-
զայիքները, ատոնց տուին խորհրդուոր
մեկնութիւն մը: Եկեղեցեաց որմերուն, յա-
տակներուն և կողակներուն մէջ շինուած
մոզայիքները քրիստոնէից յատուկ թէլու-
զրէ դասեր կը պարունակէին իրենց նր-
կարէն պատկերներովն, կը նկարէին Փրկ-
չին և Առաքելոց պատկերները: Մոզայի-
քի արուեստաւորները՝ Փրկչին փառքը պան-
ծացնելու տեսչով լեցուած: կը տեսնուի որ
ընդհանքապէս կը խուսափէին նկարէլ Ա-
նոր խոնարհ ծագումը և չարչարան-
քը, Քրիստոսի մոռը, ճնունդը, խա-
չելութիւնը՝ որ վերածնութեան դարուն նը-
կարիչներուն սիրելի նիւթերն էին, առա-
ջին եօթն զարերու մոզայիք շինուղները
չէին մօտենար անոնց, միեւնոյն նորատա-
կաւ. նահատակաց յազթանակը ի մտի ու-

նէին, քան թէ անոնց մարտիրոսութիւնը.
(Եկեղեցորիւն, Les Mosaïques Chrétiniennes
du IVme au Xme siècle):

Զիթենեաց կերան Հայոց Ս. Յովհ.,
Կարապետի վանքի այդ մոզայիքները յայ-
տնի է թէ հեռաւոր թուականէ մը կը հաս-
նին. այդ մոզայիքի վարպետներն ալ մէ-
ենոյն ոգւով շարժած են՝ հեթանոսականը
խառնելով քրիստոնէականին հետ, ինչպէս
ցոյց կուտան անոնց լուսանկարուած ման-
րանկարները:

Դալով վերայիշեալ չորս արձանագրու-
թեանց մէջ յիշուած անձերուն ինքնու-
թեան, պէտք է ըսել թէ շատ զժուար է
ձգել այդ պարագան: Թիւ 3 և 4 արձա-
նագրութեանց մէջ յիշուած անձերուն վը-
րայ տեղեկութիւն մը չունինք, բայց թիւ
1 և 2 արձանագրութեանց մէջ յիշուած-
ներուն մասին կարելի է հաւանական կար-
ծիք մը յայտնել: Glermont-Cannau իր
վերայիշեալ գործին մէջ (էջ 332) կ'ընդունի
թէ թիւ 2 արձանագրութեան մէջ յիշուած-
ներուն մասին կարելի է հաւանական կար-
ծիք մը յայտնել: Glermont-Cannau իր
վերայիշեալ գործին մէջ (էջ 332) կ'ընդունի
թէ թիւ 2 արձանագրութեան մէջ յիշուած-
ներուն մասին կարելի է հաւանական կար-
ծիք մը յայտնել: Յուսումնական պար-
ագանական մըն է, Յուսումնական օրով,
կուսակալ և զօրապետ, համաձայն De Mu-
ralii Chronographie Byzantineի տեղեկու-
թեան (Հաստոր 1, էջ 190 և 203), Մէնք
թիւ 1ի Վատանը ուղղագրական սիստ նը-
կատելով հաւանական կը համարինք ոչ
ըլլայ Վահան. և եթէ ընդունիք այդպէս,
այն տաեն Պազեստինցի Պրոկոպիոս պատ-
միչին դիմելով կը տեղեկանանք թէ Աշ-
ւատան և Վահան Արշակունի երկու եղբայր-
ներ էին, և Պարոկաստանէն փախչելով ա-
պատանած էին Բիւզանդիոն: Այս երկու
եղբայրները մեծ ծառայութիւն մատուցած
էին Բիւզանդական պետութեան: Արտաւան
եղաւ մեծ զուքը և Վահան մեսաւ պատե-
րազմին մէջ: Յուսումնական կոյսրութեան
յառաջդիմութեան և զարգացման սատար-
ներ եղած են այս հայտզգի երկու եղբայր-
ները. մանրամասնութիւնքն տեսնել (Չամչ.
Բ. էջ 241, 250-55, 517-520): Այս պատմա-
կան տեղեկութիւնները ի մտի ունենալով
հաւանական չէ՞ որ Բիւզանդական այս հայ
զօրականաց մայրը Շոյշանիկ երտապահէմուխ-
ուի եկած և վախճանած ըլլայ հոն, և իրը մայ-
րը երկու եղբայրներու զինուորակուններուն,
թաղուած է Հայոց Ս. Յովհ. Կարապետի
գաւիթը, յատկացուելով անոր զեղակերտ
մոզայիքներով տապան մը Արտաւանի ձեռ-

քով, և յանուն իր եղբօրը Վահանին ալ կանգնելով Եպիպտացի Անապատականին՝ նստիլի և այլ Հարց համանման շիրիմ մը, հան ամփոփելով անոնց նշխարները:

2.—Մժավանի

Անաստառ Վրդ. իր ցուցակին մէջ այս վանքը հետեւալ կերպով կը ծանօթագրէ. «Մժավանի վանքն», որ յանուն ար, Թափառնիցն, զոր այժմ Տաճիկք ունին, իսկ Կազմանկայտուացին կ'ըսէ. «Մժրուզայ վանք սուրբ Քառասունքն ի նոյն կողմն և մէրձ ի նա, զոր այժմ տաճիկն ունի (նոյն անդ): Ալիշան և Աստուածատուր Եպս. կը կարծեն թէ Մժավանքը պիտի ըլլայ Մժէժավանք. վասնդի Միհ անուն չունինք, բայց մենք աւելի հաւանական կը նկատանք թէ Մժավանքը պիտի ըլլայ Մժժավանքն. Կազմանկայտուացին Մրուզայ վանք ըստածը բոլորովին անիմանալի է: Մհեր պատմութեան մէջ երկու Մժհե Գնունի ունինք, մին՝ 518ին, մարզպան Պարսից կողմէն, ի Դուրին, 30 տարի մարզպանութիւն ըստած, չինարարութեամբ համբաւեալ եւ բարեկամ Թրակացի Յուստիանոս կայսեր (Զամէ.Ա. էջ 237-255), իսկ միւսը, նոյնին սերունդէն, Հերակլի օրով. Յունաց բանին զօրավար, որ մինչև անգամ կայսր ընտրուեցաւ, բայց իսկայն սպաննեւեցաւ (Անդ, էջ 528): Բայց մենք աւելի հաւանական կը նկատինք որ Մժժավանքը չինուած կամ նորոգուած է յանուն առաջնոյն: Ասկայն Պետրոս Վրացին կենսազիրը, զոր նախոնթացով յիշեցինք, կը պատմէ թէ Հոսովմայեցի կրտսերն Տիկին Մելոնիա (+ 439) Զրթենեաց լերան վրայ, Բրի եկեղեցւոյն մօտիկ, երկու վանքեր կը չինէ, արանց ու կանանց, և հո՛ն կը զհակղէ Հայոց Սերաստիայէն բերել տրւած 40 վկաներու նշխարքները, որոնց վրայ կ'աւելցնէ նաև Պետրոս Վրացին բերած պարսիկ երկու վկաներու մասունքներն ալ: Մասանց նաւակատիքը կը կատարէ Կիւրեղ Ազեքսանզրացի հայրապետը, որ նոյն ժամանակ երւուազէմ կը գտնուէր: Ահա՛ այս Մելոնիայի Քառասունից անդէժարար ամէն ազգէ կ'առնուէին, թէս սեփականութիւնը ըլլար հայկան: Կը թուի թէ մինչև երդ. զարու սկիզբը կանգուն էր Աւետման վանքը. յորմէ հետէ կործանած Պարսիկներուն յարձակմանց հետեւանքով: Հաւանարար նոյնն էր այս վանքը Հարանց Վարք»ի մէջ յիշուած (Բ. Հար. էջ 461) կուսանցին հետ, որ Զիթենեաց Լերան վրայ գանուելով՝ Փարախ անունը կը կրէր. հո՛ն կ'ապրէին չորս հարիւրի մօտ կոյսեր: Պարսիկները

ի՞նչ պարագաներու տակ, պատմականօրէն անձանօթ կը մնայ մնզ: Մժժավանքը շատ մօտ կը գտնուի վերև նկարագրուած Ա. Ծովհ. Կարապետի վանքին, և թէ շատ կանուխէն մտսամբ դրաւուած էր արարացիներէն, ինչպէս յայտնի կ'ըլլայ վերի յիշատակարաններէն: Աստուածատուր եպս. հետեւալ կերպով կը նկարագրէ Մժժավանքի աւելրակը, «Այս վանք է հիւսիսաւին կողմն Ս. Կարապետի իրքն քարընկէց մը. հիմունք, ով շապատ որմոց միայն երկին այժմ: ի կերպունի կանգնեալ են արացին բարուցիք զմբէթ և կոչեն ըստ բարբառոյ իւրիանց Պուպկը էլ արպային շուհանի, զմբէթ 40 մարտիրոսաց ըստ առաջին անուան իւրոյ և մի մասն զերեզմանուածուն զիւշականաց: Աստ ևս զոն զերեզմանք նոյննեաց մերոց, բայց ծածկեալ են արարացինքու: (Ժմիկզրկն, Պտմ. Երողմի. Ա. հատ, էջ 89):

3.—Աւետման Վանի Հայոց.

Այս վանքը կուսանց յատուկ էր, զրաւոր ո՛ւէ յիշատակարան չունինք: 1892ին, Զիթենեաց Լերան վրայ երեան ելած յունարէն զրով տապանագրէ մը յայտնի կ'ըլլայ թէ Հայք ունեցած են Աւետման անուամբ վանք մը: Այդ տապանագրին թարգմանութիւնը կը գնենք հառ. ոկյա է տապան սրբուհուց Խարազայի, մայր միանձնուհուց Աւետման վանացն Հայոց» (Բ. Վ. 1892. էջ 571): Վանքին հայկական ըլլալուն տարակոյս չկայ. միայն գտաելով վանքին Մեծաւորուհիին անունն և հայ վանքի մը մէջ յունարէն լեզուի գործածութենէն՝ կը կարծենք թէ այս վանքը զոյսիթիւն ունէր հայերէն զըրոց զիւտէն յասաջ, և թէ նոյն վանքի միանձնունք անխորարար ամէն ազգէ կ'առնուէին, թէս սեփականութիւնը ըլլար հայկան: Կը թուի թէ մինչև երդ. զարու սկիզբը կանգուն էր Աւետման վանքը. յորմէ հետէ կործանած Պարսիկներուն յարձակմանց հետեւանքով: Հաւանարար նոյնն էր այս վանքը Հարանց Վարք»ի մէջ յիշուած (Բ. Հար. էջ 461) կուսանցին հետ, որ Զիթենեաց Լերան վրայ գանուելով՝ Փարախ անունը կը կրէր. հո՛ն կ'ապրէին չորս հարիւրի մօտ կոյսեր: Պարսիկները

վանքը կործանեցին, կոյսիրը դժնէաբար հստ հոյն ցրուեցին։ Հարանց վարքի նոյն էջերուն մէջ կը պատմուի հալածուած կոյսիրէն միոյն զիւցազնական առաքինութիւնը։

Զիթենեաց Լերան Բլրի եկեղեցին նըւկարագրաթեան առթիւ, ունէ յիշտատակութիւն չըրինք նոյնին սեփականութեան մասին։ Ինչպէս կ'երեի զրաւոր յիշտատակարանաց հետքերէն, վաղեմի զարերէ սկսեալ, նոյն եկեղեցին սեփականութիւնը կը վերաբերէր Հայ Միաբանութեան։ Այս մասին հայ ժամանակագիր մը կը զրէ թէ արար պատմազրաց մէջ զրուած է որ Համբորձման եկեղեցին կը վերաբերէր Հայոց (Առուագր. Երևանիսի, էջ 308)։ Արդէն 1529ին, Յովհաննէս Պարք. Ս. Համբորձման եկեղեցւոյն զմբեթը, որ երկրաշարժէն խարխած էր, զատաւորին վճռով նորոգել կուտայ, և 1560ին, Անդրէաս Պատրիարքն զարձեալ վաղեմի իրաւանց հիման վրայ և զատարանի վճռազրով, կը յաջողի ամբողջութեամբ նորոգել նոյն եկեղեցին։ 1617ին ալ, Պրիգոր Պարոնտէր, պաշտօնական վաւերագրաց ոյժով, կ'ար-

գելու տեղւոյն մէկ զրացիին անտեղի ու տընձգութիւնները Հայոց միաբանութիւնը 1836ին, առանց հակառակերւ ուրիշ Միաբանութեանց կողմէ նոյն եկեղեցիին մէջ կատարուած պաշտօնամունքին և արարոգութեանց, կարեոր նորոգութիւններ կը կատարէ նոյն եկեղեցւոյն մէջ, և կը կառուցանէ յարակից շնչքեր համաձայն ա՛յն արտօնութեանց, զորաձեռք բերած էր Հինգեթի 1022ին, Առլիթան Ահմէտ Ա. ի օրով, որուն զօրութեամբ նաև ստացած էր Հինգ. 1251 և 1252 թուական հրովարտակները, 1838ին սուկայն, Լատինք և Յոյնք կը հակառակին այս նորոգութեանց և վերաշնութեանց, կը ջանան բեկանել առաջտած հասմանազրելը, և այլ և այլ ազգեցութիւններու միջոցաւ, ի մեծ վիշտ Քրիստոնէութեան, 1839ին քանդել կուտան շնութեանները, և հոյն հիմակ աւերակներն են որ կ'իշտեն։ Մանրամասնութիւնները տեսնել (մինկորել։ Պատ. Երևանիսի, Հարք. Ա. էջ 252, 271, 290, Բ. 459 ևայն, «Բովանդակուրին Ազգ. Սեփ.» էջ 94-95)։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱԳԱԲԵՑՈՒՆԻ

Լ Ա Ր Ա Ս Տ Ե Վ Ա Ծ

Հոգիս լուռ արինգ մըն և իմբուած
Հապար տարի առաջ զուց։
Երբ կը դպին որ ամ հնէյք
Երբներդ վրայիս եւ լուսամած . . .

Խորունկ սախոր՝ թերեւս ունի,
Հոգիս մրուայ և բիւրենայ,
Պահած իր մէջ զանձ մ'արթնի,
Քու ձեռլըջ զայն ե՞ր կը բանայ . . .

Աւ մազար մը շիրամբոյր,
Թերեւրս ամ սիսի բուկ
Ի՞նչ զաղմնիթներ որոնի լոյս
Գիծեր են շինչ ու վարդեր բիւր։

Ու կը բաւեր զուց միայն
Որ դուն շանչովը նրպիիր,
Պիսի ծաղկեկ' նոգիս կրամիր
Շուշանի պէս անմահական . . .

Մինչեւո խորհուրդ մըն և զաղմնի
Շոցն ամբուրդի յրեն պանած
Ամբըւելի զանց մ'արթնի,
Ու ոսկի արինգ մը կմըրաւած . . .

Ահն, օր մը դուն սիսի փշես
Խուսակն այս հեյ, անօրէ այս խոր,
Պիսի կորսուին զանձերն անոր,
Բայց ոչ այն արինցը զոր Դունի ևս . . .

ԱՐՄԷՆ ԵՐԿԱՐ